

ԴԻԱՆ Ա. ՏԵՂԵԱՅ

ՏԵՂԵԿԱԳԻՐ

Սուրբ Տեղեաց գործերու պատասխանատու Հոգշ. Տ. Կիւրեն Ռ. Վարդապետ Գարիկեան լայն տեղեկագիր մը ներկայացուցած է Ամեն. Պատրիարք Ա. Հօր, ուր մանրամասնօրէն նկարազրուած են երկու հարցեր. Ա. Մննդեան Տանարի տարեկան առելին շուրջ քրիստոնեայ երեք համայնքներու համաձայնութիւնը և Ա. Աստուածամօր Տանարի նորոգութիւնները Գերսեմանի պարտէղին մէջ : «Այսոն»ի ներկայ և յաջորդ քիւրով կը ներկայացնենք այս շահեկան տեղեկագրին կարևորագոյն մասերը :

ԽՄԲ .

Ամենապատիւ

Տ. Եղիշէ Ա. Արքեպոս . Տէրտէրեան

Բարեխնամ Պատրիարք Առաքելական Ա. Աթոռոյ

Երուսաղէմ

Ամենապատիւ Ա. Հոյր ,

Թէ՛ Ա. Աթոռիս արխիտեստուն ի պահ , և թէ ի գիտութիւն մեր Միաբանութեան և Երուսաղէմասէր ժողովուրդին , սոյն տեղեկագրով կը ներկայացնենք Ա. Տեղեաց մէջ տարւոյս վերջին եռամսեակին տեղի ունեցած այն նորութիւնները , որոնք կը վերաբերին մասնաւրաբար Բէթղեհէմի Քրիստոսի Ա. Մննդեան Տաճարին , որ Երուսաղէմի Ա. Յարութեան Տաճարէն յետոյ համաքրբիստոնէական երկրորդ ամենէն նշանակալից սրբատեղին է :

Ա. Մննդեան Տաճարը հիմնադրուած է Դ. Դարուն , Մեծն Կոստանդիանոսի և իր ժօր՝ Հեղինէի ճեռքով : Հոռոմէական պազիլիք ոճով հսկայ տաճար մը , որուն սկսականատէրերն են այսօր Հայ , Օրթոստոք (Յոյն) և Հոռոմէական Կաթոլիկ երեք համայնքները : Յատկանշական պարագայ մըն է որ Յոյներէն յետոյ Տաճարէն ներս առաւելագոյն բաժինը ունեցող համայնքը մենք ենք :

Համաձայն Դ. Դարու Լատին Եկեղեցւոյ մեծագոյն սուրբերէն մէկոն՝ Հերոնիմոսի , աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ Հերոնիմոսեան գրականութեան վկայութեան , իր հսկուորդներէն դէպի Հոռմ գրուած նամակներէն մէկուն մէջ մեր ժողովուրդին ներկայութիւնը այդ Տաճարէն ներս կը տարուի առ նուազն

մինչև Դ. Դար* : Ու մինչև այսօր, Ս. Յակոբեանց Միարանութիւնը, ի դիմաց Հայ ժողովութիւնու Հայաստաննայց Եկեղեցին, պահեր է իր այդ փառաւոր ներկայութիւնը Տաճարէն ներս : Իրեւ սեփականատէր քրիստոնեայ երեք մեծ Եկեղեցիներէն մին, գարերով ան եղեր է նուիրեալ պահակը համաքրիստոնէական այդ գերազոյն սրբութեան : Ու ասիկա մեծագոյն զոհողութիւններու զինով, զոհողութիւններ՝ սրոնք Հայ Երաստագէմի —Հայկական հոգեոր այս փոքրիկ թագաւորութեան պատմութիւնը կ'ընծայեն Հայոց պատմութեան շափ սրտառուց ու տրամաթիք, երբեմն եղերական բլյալու չափ :

* * *

ԲԵԹՈՂԵԿԵՄԻ Ս. ԾՆՆԴԵԱՆ ՏԱՁԱՐ.— Որուն առիծի բաժինն է որ իրեն վերապահեր է այսօր Օրթոսորս Եկեղեցին, ներկայացուած Յոյներով : Հնօրեայ այս պաղիիքին հիւսիսային թեին մէջ սահմանափակուած է Հայ Եկեղեցին սեփականութիւնը, իսկ Եկեղեցւոյ գետնայարկին մէջ զտնուող Ս. ԾՆՆԴԵԱՆ քարայրին համահաւասար իրաւունքներով բնկերովի սեփականատէրն է ան Յոյներուն և Լատիններուն հետ :

ՎՀՃԻ ՆԻՒԹ էին և Հետեարար տեղական կառավարութեան կողմէ կը մաքրուէին Եկեղեցւոյ հիւսիսային թեին հայկական բաժնին և անոր յարակից Հետեհալ մասերը :—

ա) Հայկական երկրորդ մատրան մէջ զտնուող երեք պատուհանները (Թլփառման սեղանին շուրջ) և անոնց ներքնամասի կամարները (վիճելի՝ երեք համայնքներուն միջև) :

բ) Նոյն մատրան մէջ կեղրոնական քօրնիչին և նշան-գամերէն մինչև ձեղունի գերանները բարձրացող պատերու մասերը (վիճելի՝ Հայոց և Յունաց միջև) :

գ) Նոյն մատին մէջ զտնուող Ս. Այրի մուտքի հիւսիսային դրան ճակատի երկու կողմէ զտնուող սիւներուն հիւսիսային երեսները (վիճելի՝ Հայոց և Յունաց միջև) :

դ) Նոյն սիւներուն վերև զտնուող քօրնիչին հիւսիսային երեսը (վիճելի՝ Հայոց և Յունաց միջև) :

ե) Նոյն քօրնիչի հիւսիսային երեսի շարունակութիւնը, որ մաս կը կաղմէ մեր Թլփառման խորանի շրջափակին (վիճելի՝ Հայոց և Յունաց միջև) :

զ) Ս. Այրի հիւսիսային մուտքի ճակատը (վիճելի՝ երեք համայնքներուն միջև) :

է) Նոյն մուտքի ճակատին, պատին՝ վերի կէս երեսը (վիճելի՝ երեք համայնքներուն միջև) :

* Aubrey, իրատարակիչ և քարզանիչ լատիներէն-յունարէնէ անգլերէնի, Palestine Pilgrims Text Society I էջ 1, «Նումակի Paulus-էն և Eustrachium-էն Marcella-ին» (386 Յ. թ.), թերզիկէն Հռոմ. քիւ նամակին XLVI որ կը վերաբերի Ս. Երկրի սրբավայրերան: Այս նամակը մաս կը կազմէ նաև Հերոնիմոսի նամակներուն հաւաքածոյին, իրատարակուած Փարիզ, 1877ին, Աբրամ Bareille-ի կողմէ, *Oeuvres complètes de Saint Jérôme* անունով (Ա. Հատոր, էջ 180): «Ինչ բայ տակաւին Հայոց, Պարսից, Հնդկաստանի և Երավանից ժողովուրդներուն մասին, ինչպէս նաև դրացի երկիր եզիպատուը, քաջարի վանականներով, Գոնուու և Կապադովիկիա, Coele — Սուրբից և Միջազգութիւն համայն Արևելի քաղմուրիններ, որոնք ամէն ոք մեր մօտ կը հասնին (Բերդեհէմ):

թ) Հայոց եկեղեցին դէպի Յունաց քաթոլիքոնը բարձրացող կիսակլոր զոյլ սանդուխներու միջև դանուող սալայատակը (վիճելի՝ Հայոց և Յունաց միջև) :

թ) Նոյն սանդուխներու միջև դանուող ցած պատը որ յառաջացած է Յունաց եկեղեցւոյն՝ համեմատաբար Հայոց եկեղեցւոյն ունեցած բարձր դիրքին պատճառաւ (վիճելի՝ Հայոց և Յունաց միջև) :

Մասնաւորաբար երեք պատուհաններու մաքրութիւնը, նոյնիսկ ոստիկանին ձևոքով, վիճի նիւթ կը դառնար իւրաքանչիւր տարեկան մաքրութեան և շատ յաճախ առիթ կ'ըլլար համայնքներու միջև Փիզիքական բախումներու, որովհետև տարակարծութիւններ կային նոյնիսկ ոստիկանին մաքրելիք միջոցի սահմաններուն չուրջ: Ու այս բոլորը կը յանդէին սրբածեղիները վարկարեկող կացութեան մը:

Ահա թէ ինչու վերջերս մասնաւանդ, իրաւակից երեք համայնքներու ներկայացուցիչներ ելք մը կը փնտուէին այս կացութեան, որոնք վերածուեցան պաշտօնական խորհրդակցական հինգ ժողովներու, անսաշտօն խորհրդակցութիւններով գումարուած 16 Սեպտեմբերէն մինչև 28 Դեկտեմբեր:

Այս ժողովներուն իրաւակից երեք համայնքները կը ներկայացնէին . . .

Հայեր — Տ. Կիւրեղ Շ. Վարդապետ Գարիկեան

Յոյներ — Տ. Վասիլիոս Արքապիսկոպոս

Տ. Դանիէլ Վարդապետ

Տ. Գրէկորի Վարդապետ

Տ. Աթանասիոս Վարդապետ

Կարոլիկներ — Տ. Ռոք Վարդապետ

Տ. Պուլոս Վարդապետ

Տ. Մանսուր Վարդապետ

Ժողովները գումարուեցան Երուսաղէմի Յունաց Պատրիարքարանին մէջ: Անոնք շատ յաճախ եղան փոթորկալից նիստեր: Սկիզբը ծանր էին մեզի իրաւակից միւս երկու համայնքներուն պահանջները, բայց ժամանակը և յարատե միզը հետզհետէ փոխեցին կացութիւնը և չափաւորուեցան պահանջները:

Սոյն ժողովներուն արդիւնքները օրը օրին փոխանցուեցան Զերդ Բարձր Սրբազնութեան՝ որպէս զերազոյն վերահսկիչը մեր ազգային իրաւունքներուն, և Զերդ Սրբազնութեան տեսակէտները տարուեցան այդ ժողովներուն ու մեր իրաւունքներուն պաշտպանութիւնը կատարուեցաւ մեկնելով Զերդ Սրբազնութեան թելադրութիւններէն:

Մինչև 23 Դեկտեմբեր 1974 Զերդ Բարձր Սրբազնութեան գիտակցութեամբ մենք համաձայնած էինք սոյն տեղեկագրին կցուած վերջնական համայնագրի բոլոր կէտերուն, բացի անլուծելի մնացած հետեւալներէն . . .

ա) Իրաւական գոյավիճակը Ս. Ծննդեան Այրի հիւսիսային մուտքի արևելքը դանուող բոլորակ սիւնին հիւսիսային երեսին (վիճելի՝ Հայոց և Յունաց միջև) :

թ) Իրաւական գոյավիճակը վերոյիշեալ սիւնին վերև դանուող քօրնիչին հարաւային ամբողջ երեսին, ծայրէ ծայր (վիճելի՝ Հայոց և Յունաց միջև) :

զ) իրաւական գոյավիճակը մեր բաժնին երկրորդ մասին մէջ, Թւլ-փառաման խորանին շուրջ զտնուող պատուհաններու արտաքին երևին (վիճելի՝ Հայոց և Կաթոլիկներու միջև) :

Վէճը կը միար անուծելի է, որուն առջև Յոյն և Լատին ժողովականները որոշեցին դիմել Զերդ Բարձր Սրբազնութեան :

Ժողովական կազմին եւսակցութիւնը Զերդ Բարձր Սրբազնութեան Հատ կատարուեցաւ 26 Դեկտ. 1974, Հինգշարթի երեկոյնան և ապա Զերդ Սրբազնութեան թելաղբանքով նոյն նիստը շարունակուեցաւ Բեթղեհէմի Ս. Շրնընեան Տաճարին մէջ, ուր անձամբ ներկայ եղաւ Զերդ Սրբազնութիւնը ևս :

Այս վերջին նիստին եղբակացութիւնը եղաւ հետեւալը .—

Մեր և Յունաց միջև վերոյիշեալ ան և բ հատուածներու վիճելի մասերուն սեփականութիւնը կէս առ կէս Համաստրապէս բաժնուեցաւ Հայոց և Յունաց միջև (Տեսնել Համաձայնագիրը) :

Խոկ երեք պատուհաններու արտաքին մասին իրաւական գոյավիճակը Ենթակայ մնաց այն գոյավիճակին որուն մէջ կը գտնուին Եկեղեցիի հիւսիսակողման բոլոր պատուհանները (Տեսնել Համաձայնագրի արամադրութիւնը) :

Երուսաղէմ մեր վերագրածին, նոյն օրը յետ միջօրէին, բնչաչո նաև յաջորդ օրը մինչև կէսօր, երեք Համայնքներու ներկայացուցիչներս պատրաստեցինք վերջնական Համաձայնագիրը, սառորագրելի երեք Համայնքներու պետքն :

Շարաթ, 28 Դեկտեմբեր, կէսօրուան ժամը 12ին վերջին նիստ մը գումարուեցաւ Յունաց Պատրիարքարանի ամառանոցին մէջ, Գալիլիոյ վանք, Համբարձման լեռան վրայ : Ներկայ էին .—

Հայերէն .— Ամեն . Պատրիարք Ս. Հայր

ընկերակցութեամբ Տ. Շահէ Ս. Արքեպիսկոպոսի

Տ. Կիւրեղ Ծ. Վարդապետի

Յոյներէն .— Ամեն . Տ. Պէնէտիկոսոս Ս. Պատրիարք

ընկերակցութեամբ Տ. Վասիլիոս Արքեպիսկոպոսի

Տ. Դանիէլ Վարդապետի

Տ. Գրէկօրի Վարդապետի

Տ. Աթանասիոս Վարդապետի


Լատիներէն .— Յրանչեսկեան Միաբանութեան Գեր. Կիւստոսը

ընկերակցութեամբ Տ. Ռոք Վարդապետի

Երեք Համայնքներու հոգեոր պետերը սառորագրեցին պատրաստուած Համաձայնագրերը և անոնց յարակից այն նամակները որոնցմով Համաձայնութեան պատճէնները պիտի փոխանցուէին նաև Երուսաղէմի և Բեթղեհէմի կառավարական կտղմին, ի դիտութիւն :

Նիստը փակուեցաւ պատուասիրութիւններով և փոխադրձ յարդանքի ու սիրոյ արտայայտութիւններով :

Այսպէս կը փակուէր Հարիւթյանամեակ մը տեսող Ս. Տեղեաց յատուկ վէճերու այս շարքը, որ սպառած էր տնտեսական և բարոյական այնքան կորով, ի նախատինս Քրիստոնէութեան :



Միւս կողմէ, ազգահովարար այս բոլորը տուեաներ պիտի ըլլան աւելցնելու քրիստոնէական սէրը, յարգանքը և գոյխաղարձ վստահութիւնն ու համագործակցութիւնը Երուսաղէմի քրիստոնեայ Հոգենոր և ազգային երեք մեծ համայնքներուն միջև, ու յաչս այլազաւաններու հանդիսանալու քրիստոնէական համերաշխութեան մը աչքառու ազգացոյցը:

Ստորև կու տանք ստորագրուած համաձայնողը անդերէն քննողին ու անոր Հայերէն թարգմանութիւնը :

AGREEMENT

After a keen and thorough study of the problems, concerning certain rights in the Basilica of the Nativity, during the Annual General Cleaning; and

Declaring that the following Agreement will not constitute a breach of the Status Quo, and it will be without prejudice to the existing rights, privileges, practices and claims, which some Community might have, and without establishing new rights or claims in favour of a particular Community,

We, the undersigned, i. e. the Greek Orthodox Patriarch of Jerusalem, the Custos of the Holy Land and the Armenian Patriarch of Jerusalem, having at heart the decorum of the Religious Services in the most sacred places of Our Redemption, met on the 28th day of December, 1974 and agreed on the following Compromise, which will bind all members of the Three Religious Communities:—

A. — THE GREEK ORTHODOX will clean:

- 1) The* side wall, between the two steps, leading from the Armenian Church to the Greek Orthodox Church "KATHOLICON".
- 2) The whole Pillar — west to the Northern Entrance of the Grotto, with its capital and the whole Pillar — east to the Northern Entrance of the Grotto, with its capital, but this second Pillar from the Partition Wall and upwards.
- 3) The upper sloping, across Façade Wall of the Northern Entrance of the Grotto, and between the a/m two Pillars.
- 4) All sides of the Cornice above the two Capitals of the a/m two Pillars.
- 5) The parts (underneath & southern) of the a/m Cornice between the Capital of the Pillar — east to the Northern Entrance of the Grotto and the Capital of the Rectangular Pillar — east of the last Pillar and to the North of the Altar of the Greek Orthodox Church.

B. — THE ARMENIANS will clean:

- 1) The three windows in the Armenian Chapel (Eastern part of the Northern Transept, East of the Central Cornice), under the level of the Central Cornice, with their window recesses, from inside.

Note: The three windows will remain closed during the Cleaning. If any pane is broken, either during the General Cleaning or in any other time, the replacing of the broken pane or part of the window will be made by the Government.

- 2) The Wall in the Armenian Chapel (Eastern part of the Northern Transept, East to the Central Cornice), between the nās and the beams of the ceiling.
- 3) The floor space between the two steps, leading from the Armenian Church to the Greek Orthodox Church "KATHOLICON".
- 4) The part of the Pillar — east to the Northern Entrance of the Grotto — from the floor till the height of the Partition Wall.
- 5) The Northern Side of the Cornice, between the Capitals of the Pillar — east to the Northern Entrance of the Grotto — and the Rectangular Pillar in the wall, east of the last Pillar.

C.— THE THREE RELIGIOUS COMMUNITIES will clean:

The Northern Face of the Grotto.

Benedictos,	Maurilio Sacchi,	Yegishe Derderian ,
Greek Orthodox Patriarch of	Custos of the	Armenian Patriarch of
Jerusalem .	Holy Land .	Jerusalem .

Copies: a) District Commissioner of Jerusalem
 b) Military Commander of Judea & Samaria
 c) Military Commander of Bethlehem.

Հ Ա Մ Ա Զ Ա Յ Ա Գ Ի Բ

Բերդեկմի Ս. Ծննդեան պազիլիքայի, մասնաւորաբար տարեկան ընդհանուր մաֆրութեան, որոշ իրաւունքներուն կապակցութեամբ և այդ առիթով ծագող խնդիրներու խրդամիտ և մանրամասն ուսումնափրութենէ մը եսք, ինչպէս նաև

Յայտարարելէ յետոյ թէ ներկայ համաձայնագիրը պիտի չպատճառէ գոյավիճակի (STATUS QUO) շեղում մը, ինչպէս նաև տն պիտի չհակասէ արդէն իսկ գոյութիւն ունեցող իրաւունքներուն, առանձնաշնորհներուն, իրազործումնենուն և պահանջներուն՝ որոնք որոշ համայնք մը կրնայ ունենալ, և նոյն ատեն չի հաստատեր նոր իրաւունքներ կամ պահանջներ ի նպաստ որևէ մասնաւոր համայնքի.—

Մենք ստորագրեալներս, այսինքն Երուսաղէմի Յոյժ Օրբոսունք Պատրիարքը, Ս. Երկրի պահապանը (Կիւստուր) * և Երուսաղէմի Հայոց Պատրիարքը, ի մոտի ուղենալով մեր

* Ֆրանչիսկան կարուիկ Միարամութեան Տեսուք:

փրկութեան ամենասուրբ սրբավայրերուն մէջ տեղի ունեցող հոգևոր ծառայութիւններու վայելչութիւնը, հանդիպեցանիք իրարու 28 Դեկտեմբեր 1974ին և յանգեցանիք հետևալ իրաւախոհութեան, որոնց կապուած պիտի մնան երեք կրօնական համայնքներու բոլոր անդամները**:

Ա. ՀԱՅՆ ՕՐԹՈՏՈՔՄԱՆԵՐ պիտի մաքրեն

- 1) Կողքի պատր այն երկու աստիճաններուն միջև, որոնք կ'առաջնորդեն Հայոց Եկեղեցին Յոյն Օքուսնու Եկեղեցիի քարողիքները:
- 2) Ամբողջ սիւնը, որ կը գտնուի Ս. Այրի հիւսիսային մուտքի արևմուտքը, իր սիւնազլուխով միասին, ինչպէս նաև ամբողջ այն սիւնը որ կը գտնուի Ս. Այրի հիւսիսային մուտքի արևելքը, իր սիւնազլուխով միասին. սակայն այս երկրորդ սիւնի պարագային (մաքրութիւնը պիտի ըլլայ) բաժանման պատեն դէպի վեր (միայն):
- 3) Վերոյիշեալ երկու սիւններուն միջև գտնուող Ս. Այրի հիւսիսային մուտքի (արտաքին) նակատի պատին վերի ամբողջ քեֆութիւնը:
- 4) Վերոյիշեալ երկու սիւններու սիւնազլուխներուն միջև գտնուող քօրնիշը իր բոլոր կողմերով:
- 5) Ստորին և հարաւային մասերը (երեսները) վերոյիշեալ քօրնիշին, որ կ'իյնայ Ս. Այրի հիւսիսային մուտքին արևելքը գտնուող սիւնազլուխին և քառանկիւն այն որմասնան սիւնազլուխին միջև, որը կը գտնուի արևելեան կողմը այդ վերջին սիւնին, իսկ Յոյն Օքուսնու Եկեղեցիի սեղանին հիւսիսային կողմը:

Բ. ՀԱՅԵՐ պիտի մաքրեն

- 1) Հայոց Եկեղեցիի երեք պատուհանները (հիւսիսային քեկի արևելեան մասին մէջ, կեդրոնական քօրնիշին արևելքը) կեդրոնական քօրնիշի մակարդակին վար, պատուհաններու ներքին կամարակապերով միասին:
Ծանօթ .— Մաքրութեան ընթացքին այս երեք պատուհանները փակ պիտի մնան. ընդհանուր մաքրութեան ընթացքին կամ որևէ ատեն երեկ որևէ ապակի կոտըրուի, կոտրուած ապակիին կամ վնասուած ուրիշ որևէ մէկ մասի վերանորոգումը պիտի կատարուի կառավարութեան կողմէ:
- 2) Հայոց մատուուի (կեդրոնական քօրնիշին արևելքը, հիւսիսային քեկի արևելեան մասը) պատին այն մասը որ կը գտնուի զամերուն և առաստաղի գերաններուն միջև:

** Հայ, Յոյն և Լատին :

- 3) Յատակի մասը որ կը գտնուի այն երկու աստիճաններուն միջև, որոնք կ'առաջնորդեն Հայոց Եկեղեցին դեպի Յոյն Օքքուոքս Եկեղեցիի ժաքոլիքոնը:
- 4) Ա. Այրի հիւսիսային մուտքի արևելքը գտնուող սիւնին յատակին մինչև բաժանման պատի բարձրութեան տակ ինկող մասերը:
- 5) Հիւսիսային երեսը այն ժօրնիշին որ կը գտնուի սիւնագլուխներուն միջև այն սիւնին որ կը գտնուի Ա. Այրի հիւսիսային մուտքի արևելքը և պատին մէջ հիւսուած այն ժառակուսի որմասեան որ կը գտնուի վերջին սիւնին արևելքը:

Գ. ԵՐԵՔ ԿՐՕՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ պիտի մաքրեն

Ա. Այրի հիւսիսային նակատը:

ՊԵՆԵՑԻՑՈՍ ՄԱՎՐԻԼԻՕ ՍԱՔՉԻ ԵՊԻՇ ԱՐՔ. ՏԵՐՑԵՐԵԱՆ

Յոյն Օքք. Պատրիարք Պահապան Ա. Երկրի Պատրիարք Հայոց
Երուսաղեմի

Օքինակներ՝

- ա) Երուսաղեմի նահանգային կառավարիչին
բ) Յուղայի և Սամարիայի զինուորական կառավարիչին
ց) Բերդեհեմի զինուորական կառավարիչին

* * *

1974 Դեկտ. 30ին տեղի ունեցաւ Բեթղեհեմի Ա. Մանդեան Տաճարին ընդհանուր աւելը, ու սուածին անգամ ըլլալով ի գործ զրուեցան վերոյիշեալ համաձայնագրին բոլոր պարմանները: Ամէն տարի վէճերու և տարակարծութեանց առելք եղող այս սովորութիւնը այս տարի կատարուեցաւ համերաշխութեան և փոխադարձ յարգանքի մթնոլորտի մը մէջ, տառն դոյզն վէճի:

Ա. Մանդեան Տաճարի ներքնամասին վերաբերող այս վէճերու հարթումին հետ, նոյն ժողովներով վերջնականացէս կը Հարթուէք նաև Եկեղեցիի տրտաքին բաց դաւիթին սալայատակին վերանորոգութեան խնդիրը, որուն սեփականութիւնն ու նորոգութիւնը կը մնար վիճելի Հայ, Յոյն և Լատին իրաւակից երեք համայնքներուն միջն:

1935ին անգլիական կառավարութիւնը նկատի ունենալով սոյն դաւիթին շատ անփառունակ վիճակը, զայն կ'ենթարկէր Հիմնական վերանորոգութեան, որուն ծախսերը կը գանձուէին իրաւակից երեք համայնքներէն, հաւասար վճարումներով:

Վերջին տարիներուն սոյն դաւիթի սալայատակին կարգ մը մասերը բաւական հիմնած էին, հատեւարար տեղական կառավարութիւնը տարւոյս Օդուսոս ամսուան ընթացքին կ'իմացնէք իրաւակից երեք Պատրիարքարքարներուն, թէ ըստ վերոյիշեալ նախընթացին, դաւիթի սալայատակին վերանորոգութիւնը պիտի կատարէր և ծախքերը պիտի զանձէր երեք համայնքներէն:

Երեք Համայնքներու ներկայացուցիչներու յևս ժողովական քանի մը նիստերու և նոյն Համայնքներու հոգեոր պետերու վերջնական Համաձայնութեամբ, 24 Սեպտեմբեր 1974ին թէ գրառոր և թէ բերանացի տեղեկացուցինք տեղական կառավարութեան՝ թէ Երեք Համայնքները իրենք խի նախաձեռնարկ սիմբի ըլլան նորոգութեան դործին, քանի որ դաւիթին Երեք Համայնքներու սեփականատիբութեան սկզբունքին շուրջ որևէ անհամաձայնութիւն չկայ ի բենց միջեւ :

1974 Հոկտեմբերի թնթացքին երեք համայնքներու կողմէ նորոգութեան դործը յանձնուեցաւ Բեթղեհէմցի յանձնառուի մը, Պրն. Սամի Հարութինչի Դեկտեմբեր 20 վերջացաւ վերանորոգութիւնը և ծախքը վճարուեցաւ Հայ, Յոյն և Խառին երեք իրաւակից համայնքներու հաւասար մասնակցութեամբ:

Մատչեմք ի համբոյր Ձեր Ս. Աջոյն
Կիւրեղ Ծ. Վ.ՐԴ. ԳԱԲԻՒՆԱՆ
Վերահսկից Սրբատեղաց

Et quod, id dicitur quod est invenitum deinde ut etiam quod latere dicitur
nullus invenitum videtur nisi illud deinde. Id dicitur nullus id videtur invenitum
deinde ut invenitum videtur nonnullus id videtur ut videtur, videtur ut non videtur videtur ut
id videtur non videtur quod est invenitum. Propterea non videtur videtur ut videtur ut
Id videtur videtur non videtur, id videtur ut videtur videtur ut videtur ut
videtur videtur non videtur videtur ut videtur ut videtur ut videtur ut videtur ut